24 ԻՒՆՍԻԻ ՄԷՆԷ Ն. 4487 1907 ՕԳՈՍՏՈՍ 22|4 ՇԱԲԱԹ — ՉԱՐՇԷՆՊԻՀ — 26 ՐԷՃԷՊ 1325)(22 ԱՂԲԻՍԹՕՍ 1323

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽՊԱՐ

30 ԲԱՐՔ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՕՆԷ ԳԻՆԵՐԸ

		Մեկ եւ կէս ամիսի	6 ամիսը
Խրատնոյ իշին	Ղրուշ	60	35
Փոստոյ իշին	»	85	45
Մէմալիքի էճենպիւէ իշին	Ֆրանկ	20	10

ՉԱՐՇԷՆՊՈՒՀ ՄԷ ՀՈՒՍԻՍ ԽՐԹԱՆՈՒ
ԿԻՒՆԷԷՐԻ ՆԷՇՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իլանաք իշին այրթիւ բազարլըգ :

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جاده‌سی نومرو ٦٥

ՏՕՆԱԽՄԲՈՒԹԻՒՆ

Ի ՊԱՏԻՒ

Ս. ԱՆՏՈՆԻ ՊԱՏՈՒԱՀԱՑԻՈՑՆ

Ի ՔՈՒԹԻ (Կալիցիա Աւստրիոյ)

Ցունիս ամսոյս մէջ(*), ի Քութի, Պատուագի Ս. Անտոնի ծննդեան տօնակայ և հանդիսատես ըլլալու համար, տեղւոյս Գերամնծար Ժողովրդապետն Մովսէսովիչ Նիկողայոս Կանոնիկոս Վ.ին հրաւիրանաւ կանչուելով, ի պաշտօնէ Էմպէրկէն հոս գալու, միանգամայն Արհ. Թէոտորովիչ Յովսէփ Արքեպիսկոպոսին ըստ պատշաճի թոյլտուութեամբն, յիշեալ Ժողովրդապետին երկամեայ բացակայութեան միջոցին, Ժողովրդապետութեան պաշտօն վարելու պատիւն ունեցայ։ Եկայ, հանդէսը տեսայ և զգածուեցայ։ Եւ որովհետեւ այդպիսի հանդէս մը՝ սրտիս մէջ մեծ զգացմունք և մտքիս մէջ խորին տպաւորութիւն մը ձգեց, ուզեցի, յուսալիր որ, սիրով պիտի կարդացուին նոյները Ձեր ազգօգուտ թերթին միջոցաւ, հաղորդել ու ծանօթացրել պատուարժան ընթերցողաց, որոնց համար գիտնալն օգտակար կրնայ սեպուիլ, դիտելով որ իրենց ազգակիցներէն մաս մը, գրեթէ երեք հարիւրամեայ ժամանակէ ի վեր, լեզուով ու սովորութեամբ օտար երկրի մը մէջ գտնուելով հանդերձ, ցարդ ի՛նչպէս պահած են իրենց ծէսն ու լեզուն, ո՛րքան նախանձախնդիր են իրենց հայրենի և երբեմնի աւանդութեանց, որոնց համար յոյժ անձուկ ունին, միանգամայն Եւրոպական պճնասէր հիւսն ու կերպերովն հանդերձ, ի՛նչպէս բարեպաշտութեան երկիւղած հոգին եւս վառուն կը պահեն։

Ուստի, թէ՛ հանդիսին և թէ՛ ժողովրդեան գնահատելի հանդամանացը վրայ տեղեկութիւն տալէ առաջ, այդ Քութի կոչուած քիւղաքաղաքիս, և ո՛ր ատենէ ի վեր Հայ-Կաթողիկէ ժողովրդեան հոս գտնուելու մասին համառօտիւ տեղեկութիւն հաղորդելն հարկ կը սեպեմ։

Քութի գիւղաքաղաքն՝ կանանչազարդ շղթայակապ բլուրներէ շրջապատուած, (Էմպէրկէն 200 քիլօմէթր հեռու), տարփակ դաշտի մը վրայ կը գտնուի։ Ցոյժ կոկիկ ու գեղեցիկ անոյշն, ու միջեւ գրտնուող՝ հոտաւէտ ծաղիկներով և պտղատու ծառերով լեցուն ու զարդարուն պարտէզներն, սրտառուչ տեսարան մը կը ներկայացնեն յաչս, այնպէս որ բնութեան սքանչելեաց բովանդակութիւն մը, ի մի վայր, իբրեւ թէ, հոս խմբուած ըլլար։ Այդ երկրիս օր քան զօր բարգաւաճման և յառաջադիմութեան ջանադիր եղող անձինքը ըստ մեծի մասին Հայ-Կաթողիկէ ժողովրդենէ են, որոց թիւն, ատ և այժմ 1300էն աւելի եւս կրնայ համարուիլ։ Հոս առ հասարակ տիրող լեզուն բոլաքերէն է. սակայն մերինները կրնան նաեւ հայերէն խօսիլ. թէպէտ բոլաքերէն, գերմաներէն ու ռուսերէն լեզուներէն եւս մասամբ և այնպէս աղաւաղուած գաւառաբարբառներ ունին, և զրուցածնին ա՛յնչափ դիւրաշէնհասկցուիր, սակայն մաքուր և զուտ հայերէն խօսիլ ու գրել սովրելու մեծ բաղձանքն ունին։ Դժբախտաբար ցարդ դպրոցաց մէջ հայերէն դասախօսութիւն ունեցած չեն. ուստի յուսով և անհամբեր կը սպասեն որ ի մօտոյ բարեպատեհ առթիւ մը յաջողութիւն պիտի տեսնեն։ Թօսելէ զատ հայերէն կարդալն եւս գիտցողները, միայն անունք են, որոնք Եկեղեցւոյ մէջ սպասաւորութիւն մը կամ երգեցողութեան պաշտօն ունին։ Ատոնք կրնան երեկոյեան ժամերգութիւնը հայերէն կատարել, Զատիկաւոր Պատարագի առեն Ս. Աստուած երդել, և քահանային ըստ պատշաճի համառօտիւ երգակցիլ։ Ասկէ զատ երբ Հոգեհանգստեան պաշտօն կատարուի, ննջեցելոց շարականներէն ըստ մասնէ կ'երգեն, և ժողովրդենէն շատերն ալ, այդ շարականներն միայն, գրեթէ բերնուց ըլած, երգողներուն ձայն կը խառնեն։ Հոս ի սկզբան այդ հայասեռ ժողովրդեան թիւն թէպէտ անյայտ է, սակայն գրաւոր հնամի աւանդութեանց համաձայն, հաւատաւոր կը ցուցուի թէ 1756էն առաջ իսկ այդպիսի ժողովուրդ մը հոս կազմուած ըլլայ. որովհետեւ առ ի յուշ յիշատակի Հիմնարկութեան՝ միւնոյն թուականն կը կրէ իրենց յատուկ եկեղեցին, որ յետոյ, այսինքն 1793ին նորոգուելով, ի պատիւ Անարատ Յղութեան Աստուածամօր կուսին նուիրուած և Թումանովիչ Յակոբ Արքեպ.ին միջոցաւ օրհնուած է։ Այդ եկեղեցիէն զատ կայ նաեւ մատուռ մը, որ ատենօք շինուած է Տօնիկիէվիչ Հռիփսիմէ բարեսէր տիկնոջ նպաստիւքը, և ուրիշ մը եւս Ռուսքի-Պանիլով անուն շրջակայ գիւղի մը մէջ, որ կանգնուած է Պողոսիէվիչ Աննայի ձեռնտու օգնութեամբը միայն։ Այդ երկու մատուռներն մէյմէկ խորաններ ունին, այլ վերոյիշեալ մեծ եկեղեցին, իւր մէջն ունի եօթը խորաններ, որոց մին յատկապէս նուիրուած է յանուն և ի պատիւ Պատուագի Ս. Անտոնի, որուն հրաշագործութիւնը, ինչպէս ամենուրեք յայտ է, այս կողմերն եւս մեծաքանչ և հանապազօր հրաշքներն անսպասա ըլլալուն համար, ամէն տեսակ ազգերն, որ հոս տեղեր կը գտնուին, արտաքոյ կարգի ջերմեռանդութիւն մը ունեցած են և ունին հանդէպ այդ սքանչելագործ պաշտպան Սրբոյն։

Անհաւասիկ այդ ջերմագին եռանդեան ոգւով սոգորուած, ի պատիւ Սրբոյն պէտք ու պատշաճ յարգանքներն յատկապէս մատուցանելու համար, իրենց հին սովորութեանցը համաձայն երեք օր (Ցնս. 11, 12, 13), «Գուարանթօրէ» Ս. Հաղորդութիւն դրուեցաւ ի բազմոցի, ի տես և յայտնութիւն ժողովրդեան։ Այս առթիւ եկեղեցին բնական կամ արհեստական ծաղիկներով, և անհամար լուսանշոյլ մոմերով փառաւորապէս զարդարուած է։ Բայց որովհետեւ այդ տօնն ու հանդէսը չէր միայն մերայնոց համար, ուստի ըստ պատշաճի հրաւիրուած ըլլալով, առաջին օրն Յոյն-Ռութէն, երկրորդ օրն Լատին, իսկ երրորդ օրն մեր Ժողովրդապետ վարդապետներէն հանդիսաւոր Պատարագ մատուցուեցաւ։ Այդ «Odpust» որ է Քաւութիւն կոչուած օրերու մէջ յարմար քարոզներ եւս պակաս չեղան. մանաւանդ երրորդ օրն Կիրնովից անուն քաղաքի մը հայածէս Ժողովրդապետն Դեր. Գասբրովիչ Կայեանոս Կանոնիկոս վարդապետն, յառաջուց յանձնառու, երկիցս, առտու և երեկոյ, յուզիչ և ազդու քարոզ խօսեցաւ։ Հանդիսատես ունկնդիրներն այնքան բազմաթիւ էին, որ եկեղեցին բաւական չըլլալով, առաւօտեան քարոզն դուրսը, ծառապարդ և ընդարձակ բակին մէջ խօսուեցաւ, ի լուր խուռն ու սարածուն բազմութեան։ Յետ կիսաւուր եւս երեկոյեան ժամերգութենէ վերջը, քարոզ, թափոր և օրհնութեամբ վերջ արուեցաւ այդ հանդիսաւոր ասնախմբութեան։

Աւելորդ չէ ըսելն ու յիշատակելն եւս, թէ այդ հանդիսին ներկայ գտնուեցան իրենց ուրար կամ շուրջառներովն յոլովաթիւ անձանց խոստովանութիւնը լսելու կանչուած ըլլալով եկող զանազան ազգի և ծիսի տաճարութիւ քահանայներն, որոնք այդպիսի վրկագործ պարտաւորութիւն մը կատարելու այնպէս ջանադիր էին, որ ատ. գիս «հաց անգամ չուտեցին»։

Այդ օրերուս մէջ, երբ տեսայ, թէ նոյն իսկ հեռաւոր տեղերէն, իրենց գործքերն մէկդի ձգելով, նիւթական ու բարոյական դժարութիւններն եւս յանձն առնելով, բնիկ Բոլաք, Հայ, Յոյն-Ռութէն և Լատին խառն ժողովուրդք խուռն բազմութեամբ այդ առթիւ եկեր են, զարմացայ։ Երբ դիտեցի, թէ յիշեալ բազմաթիւ ժողովրդեան գրեթէ ամէն մէկ անհատը, ծերունին ու դեռատին, աղջիկն ու պատանին, գեղացին ու քաղաքացին, այր և կին, վերջապէս դիտուն ու մեծատունն իսկ, առանձին կամ խմբովին, ոգւով սպասխարութեան, երկու ծնկի վրայ գալով, և այնպէս քալելով, վարդապետն ի ձեռին, ի հեծութիւնս անմռունչ, եկեղեցիէն դուրս, երիցս շուրջ կը դառնային, զգածուեցայ։ Երբ ուրախութեամբ մը «Ժողովրդապետութենս պատկանող անձինքն ամէնքն ալ, առանց բացառութեան, խոստովանութեան և Հաղորդութեան Ս. Խորհուրդներուն մօտիկցան» խօսքերն զրուցեց տեղւոյս Դեր. Ժողովրդապետը, որ իրօք կը ճանչնայ զիւրան և կը ճանչցուի յիւրոցն, սրտանց ուրախացայ և Նորին Գերապատուութեան ուրախակից եղայ։ Երբ տեսայ, թէ յիշեալ անձինքներէն շատերը, բացառիկ առանձնաշնորհման մը համաձայն, այդ օրերուս մէջ, նոյն իսկ երեկոյեան ժամերգութենէ վերջը, պարտ ու պատշաճ պատրաստութեամբ մօտիկցան ի սեղան Ամենասուրբ Հաղորդութեան, առաւել եւս զգածուեցայ։ Վերջապէս տեսայ զարմացայ, և համոզուեցայ, երբ այդ Աստուածասէր ժողովրդեան իւրաքանչիւրն իւրովսանն յօժարութեամբ, ի գոյէ և ի չգոյէ, եկեղեցւոյ պէտքն ու պիտոյքը հոգալու դիտմամբ, չեն խնայեր իրենց զուարթառատ տուրքերն ու ձեռագործ նուէրներն։ Իրենք առաջնակարգ դասակարգէ չեն, առ հասարակ միջակ բարեկեցիկ մարդիկ են, սակայն և այսու եկեղեցւոյն մէջ պակասն ու պատշաճը տեսնել, դիտելն միայն իրենց համար բաւական է. վաղայաջորդ օրերը առանց դժարութեան պակասն կը լրանայ, պատշաճն ի գործ կը դրուի։

Այդ՝ առանց ծայրայեղութեան գրած տողերս պատուարժան ընթերցողներէն ու լսողներէն ամէն մէկն փոքձով իսկ կրնայ տեսած ըլլալ, և վերջն ի վերջոյ կատարելապէս համոզուիլ, թէ «Տուք և տացի ձեզ» Տէրունական խօսքերն ստոյգ են և ինքն Աստուած աւելի եւս տալ կ'ուզէ այն ամէն անոնց, որոնք եկեղեցասէր ու բարեսէր զգացմամբ սոգորուելով, չեն զլանար իրենց ձեռնտու նպատակներն, ուր որ պէտք է և երբ անկ է։

Տա՛յր Երկինք, որ մեր արդեան բնիկ ու Կաթողիկէ ժողովուրդն ալ, ինչպէս որ Եւրոպական ո՛ր և է կերպ ու զարդերու, նորելուկ զգեստներու հետապնդ նմանողներ ըլլալու ջանադիր են նէ, այդպիսի օրինակելի Աստուածպաշտութեան և բարեգործութեանց եւս հետեւողներ ըլլային։

Ա՛լ երկարելով, ընթերցողաց ձանձրոյթ չպատճառելու համար, այդ ջերմագին Աստուածպաշտութեան հոգին և նուիրաւոր բարեգործութեանց ներքեւ զգացմունքը մեր Արեւելեայցս համար եւս սրտանց բարեմաղթելով, կը վերջացնեմ։

Բուրթ — ԿԱԶԱՐԷՍ Վ. ԹՕՐԳԱՆԵԱՆ

Ո՞Վ ԷՐ ՏԷՐ ԳԱԲՐԻԷԼ ՔԷՉԷՃԵԱՆԸ

ՀԱՄԱՌՕՏ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ

«Մէնմուաի Ախպար» թերթն՝ իւր 4475 թուականարով և 11[24 Յուլիս թուականաւ կը հրատարակէր ողբացեալ Տէր Գաբրիէլ քհնյ. Քէչէճեանի մահը, և Մեծ. Տնօրէնն իւր կողմանէ քանի մը գովասանաց խօսքեր նետելով անոր կենսագրութեան վրայ, կ'անցնէր կ'երթար։ Բայց կարծեմ թէ այս չանթանար գոյժը կարդացող հանդիսնքը, որոնք մօտէն կամ հեռուէն, կամ ի լրոյ, կամ ի տեսոյ ճանչցած են սոյն սրբակեայց քահանայս և նորա անդուլ առաքելական վաստակներն, և քրտնաթոր ճիգերն ի պայծառութիւն Ս. Եկեղեցւոյ, անշուշտ պիտի բաղձան գէթ ծաղկաքաղ ծանօթութիւն մ'ունենալ անոր օրինակելի վարքէն։ Արդ ներուի պիտի ուրեմն ինձ, եթէ ծանօթ համայնքին այս արդարացի բաղձանքն յագեցնելու նպատակաւ անոր սրբակեաց վարուց վրայ ակնարկ մը ձգելով, իբր տիպար և օրինակ քահանայական կենցաղավարութեան պզտիկ ծաղկեփունջ մը կազմեմ իւր կենսագրութենէ և ընծայեմ իրեն ծանօթիցն և բարեկամացը, որոնք դառնապէս կուլան անոր անդարմանելի կորուստը։

Տէր Գաբրիէլ քհնյ. Քէչէճեանը լոյս տեսած է 1834ին, Օգոստոսի սկիզբները. մկրտութեան անունն էր Մարտիրոս։ Իրեն պատանեկութեան տարիները բաւականաչափ սորված ըլլալով մայրենի լեզուի թէ գրական և թէ աշխարհիկ ճիւղերը, Գերմանկոյ Աղտերէ կոչուած թաղին Ս. Կարապետ եկեղեցւոյ դպրոցին վարժապետ կ'անուանուի։ Եռանդնոտ, կորովի, տոկուն երիտասարդ, Աստուածապաշտ, ե-

կեղեցասէր, Եկեղեցւոյ արարողութեանց և երգեցողութեանց հմուտ. իր խորունկ բարեպաշտութեան հետ լնական ճարտասանութեան ձիրքն ևս միացնելով ժողովրդեան համակրանքը չահած, և շատ հեղ նոյն եկեղեցւոյ մէջ տէրտիրոջ տեղ ինքն քարոզած է։ Բայց երբ 1858ին, Ուղղափառութիւնը մուտք կը գտնէ ի Գերմանիկ, առաջինը կ'ըլլայ Մարտիրոս Քէչէճեանը իւր բազմաթիւ գերդաստանով ողջունելու Ուղղափառութեան բարի գալուստը, և անկէ վերջը անպարտելի ախոյեան և պաշտպան կը հանդիսանայ Ս. Կրօնիս, և հոգւով չափ անոր ծառայման կը ճգնի, կը քրտնի և կ'ըլլայ սիւն անշարժ՝ և հայր Կաթողիկէ կրօնիս ի Գերմանիկ, և միանգամայն սորվելով բարոյական Աստուածաբանութիւնը հանդ. Արհ. Պետրոս Արք. Աբելեանի քով՝ իբր առոս Դամաղիէլի, կ'ըլլայ Տարսոնեան փող մը իւր երկրին «տրուսն քան զամենայն քահանայս, բայց ջանիւք և վաստակօք առաւել քան զամենեսին», և ձեռնադրուելով նոյն Արհ. Եպիսկոպոսէն քահանայ 1862ին, Ապրիլ 7ի (հ. տ.), ի տօնի Աւետման Ս. Կուսին կ'անուանուի համակրելի անուամբ Տէր Գաբրիէլ քահանայ Քէչէճեան։

Քահանայ ձեռնադրուելէն յետոյ, Տէր Գաբրիէլի սուրբ եռանդը ա՛լ անկարգրելի է, ո՞վ կրնայ պատմել անոր դիւցազնական առաքինութիւնները, առաքելական վաստակները, և իւր տոհմային Եկեղեցւոյ մատուցած ծառայութիւնները, որով անմահացուց իւր անունը ժողովրդեան սրտերուն մէջ, և եղաւ Աբրահամ նահապետ մը ծնանելով «Աւետարանաւ» ի հաւատս բազմութիւն մը Եկեղեցւոյ զաւակներու։ Երնէ՛կ իրեն, որովհետեւ ասոյգ ենք թէ ընդունեցաւ այն կրկին պատիւը՝ զոր Առաքեալը կը խոստանայ այն երէցին, որ աշխատիցէ բանիւ և օրինակաւ։

Ակէ վերջ կը նուիրէ նա իւր քահանայական անձը Աստուծոյ, իբր կենդանի ողջակէզ. բոլոր իւր կեանքը Եկեղեցւոյ ծառայութեան կը մատուցանէ, Առաքեալին պէս ամենուն հետ ամէն ըլլալով։ Աղքատին հետ աղքատ էր. շատ հեղ անոր խեղճութիւնը և չքաւորութիւնը տեսնելով, հետը կուլար, հոս հան կը վազվըռտէր ողորմութիւն հասցնելու. իբր աղքատին, խեղճին հարկապահանջը ամենէն կը պահանջէր աղքատին բաժինը, կը սիրէր աղքատիկ ընտանիքը, իւր թոչակէն և ընտանեացը ապրուստէն անոնց յաճախ մաս մը հանելով, և գաղտնի ողորմութիւններ բաշխելով տառապելոց, բանտարկելոց, օտարական խեղճերու։ Ցաճախ ունեւորներու ողորմութեան դուռը կը զարնէր, առանց ակնածութեան, կը պահանջէր անոնցմէ աղքատին, այրւոյն, որբին իրաւունքը. եթէ զլանային, Աստուածային նախանձով վառուած քաղցրիկ մը կը յանդիմանէր և սիրով կը համոզէր. վերջապէս աղքատաց հայր և պաշտպան եղած էր։ Հոգւոց փրկութեան, մեղաւորաց դարձին այնչափ կ'աշխատէր, որ կարծես թէ խոստովանարանին մէջ ինքն ըլլար ապաշխարող մեղաւորը. ատեպ կուլար խոստովանին մէջ ի զղջում և յապաշխարութիւն շարժելու իւր խոստովանաւորին, և ժամերով խոստովանարանէն չէր մեկնէր։ Իւր անյաղթելի աշխոյժը և հոգւոյ փրկութեան բորբոքը արտասովոր փայլ մը կ'տանար ամենակարեւոր կէտի մը մէջ, այն է հիւանդներու մահճին վերեւը։ Երբ վերջին Ս. Խորհուրդները կը մատակարէր՝ տեսնելու բան էր անոր վարմունքը, կարծես թէ հիւանդ քրիստոնէին սիրահարն էր, անոր մահճին քով ծունկ չոքած աղօթագրքէ մը կը կարդար պատրաստութեան աղօթքները արժանապէս արտասանելու իւր հիւանդը Դոնութեան Խորհրդոյն, ապա հոգեւորականութեան աղօթքները. կը քաջալերէր նեղութեանց և վշտաց համբերելու, նմանցնելով տառապեալ քրիստոնեայն Գեթսեմանիի մէջ չարչարուող Քրիստոսի։ Վերջապէս Երկնից արքայութեան ճաշակը և Աստուծոյ երանելի տեսութեան գաղափարը և բաղձանքը այնպէս կենդանի նկարներով կը ներշնչէր հիւանդին, որ սա, մէկդի դնելով մահուան վախը, կարծես կը կրկնէր Առաքելոյն հետ, ցանկամ ելանել ի մարմնոյ սստի և լինել ընդ Քրիստոսի։ Իւր այս եռանդուն վարմունքին համար շատ հեղ լսուած է ժողովրդականաց բերնէն. ո՛վ Աստուած, Տէր Գաբրիէլը մահճիս վերեւը չեղած հոգիս մի՛ առնուր։ Աղքատիկ հիւանդին հոգեւոր բժշկութիւնը կատարելէն յետոյ, մարմնաւոր բժշկութեանն ալ հոգ կը տանէր, բժիշկ կանչել կուտար, դեղ ու դարմանը իւր ձեռքով հիւանդին կը մատակարարէր, կը ծառայէր, ողորմութիւն կուտար, ատեպ ոտէպ հիւանդին այցելութեան կ'երթար, և չէր հանդչէր, մինչեւ որ հիւանդը կա՛մ բժշկուէր և կամ բարի մահուամբ մը իւր մահկանացուն չկնքէր։ Իսկ անթիւ անհամար եռանդուն հոգեւոր քարոզներն, որոնց արձագանգը դեռ կը կրկնեն Գերմանիկոյ եկեղեցւոյն գմբեթները, թո՛ղ ականատէս, ականջալուր ունկնդիրքը պատմեն։ Զայնաւոր Պատարագ մը չէր մատուցանէր առանց քարոզի. իսօքը պարզ, շնչեալ Աստուծմէ, սրտէ բղխած, զգայուն, ազդու, առանց չինծու պաճուճանքի, բնական ճարտասանութեամբ, անվեհեր, առանց ակնածութեան, Ս. Գրոց վկայութիւններով, Աստուածաշնչի օրինակներով զարդարուած, գեղեցիկ հոգեւոր գիւտերով, ժողովրդային բացատրութեամբ գործնական օրինակներով, սմէն հասակի և վիճակի յարմար, որով բոլոր ունկնդիրքը գոհ կը մնային կարծես իւր հեղեալ գիտութենէն. քարոզին վերջաբանը միշտ գեղեցիկ սրտաշարժ աղօթք մըն էր առ Աստուածամայրն, որուն Մայրենի բարեխօսութիւնը կը հայցէր իւր ունկնդրաց վրայ Ս. հաւատքի մէջ յարատեւելու համար։

Բայց երբ քարոզն ըլլար Քրիստոսի չարչարանաց և Տիրամօր ցաւոց վրայ, Տէր Գաբրիէլ քա՛հ., կարեկցութեան, ցաւակցութեան բուռն զգացմունքները չկրնալով ծածկել և զսպել իւր կրծէն տակ իբր հրաբխային լեռ, սիրոյ և ցաւոց, հառաչանաց և կսկծի բոցեր դուրս կը ժայթքեցնէր, ամպիոնէն դէպ ի վայր արտասուաց հեղեղ մը կը վազցնէր, հեծեծանքէն ձայնը կը քաշուէր, ժողովուրդը կ'ընկերանար քարոզչին. ամէն դիէն լալու և հեծեծանքի ձայներ կը լսուէին. այնպէս զօրաւոր և ազդու էին խօսքերն և ոճերն որ քարացեալ սրտերէ, ժայռ կտրած աչքերէ, Մովսիսի գաւազանին պէս ղղման հոսանքներ կը բղխեցնէին։ Նոյն իսկ լեզուն չհասկցող արաբախօս քրիստոնեայք Տէր Գաբրիէլի քարոզին կուլային, ինչպէս Գեթսեմանի պարտէզին մէջ Ճանապարհ Խաչի առթիւ խօսած ատեն, երբ 1873 ընտանեօք հանդերձ Աստուածակոխ վայրերը այցելելու համար գացած էր, և կ'ըսէին Երուսաղեմայ Հայ-Կաթողիկէ ժողովրդապետին, երանի՜ թէ աս քահանայն մեր լեզուն ալ գիտնար և մեզի ալ քարոզէր։ Թեմին մէջ ամենաժարին առաքելութիւնը և ամենածանր և վտանգալից հոգեւոր գործը պէտք էր որ նախ Տէր Գաբրիէլ քա՛հ.ին տակուն ուսերուն վրայ փոքնուէր, որովհետեւ նախատանաց, թշնամանաց, զրպարտութեանց և չքաւորութեանց տակացող, միայն համակամ Աստուածային կամաց և մահացուցմանց և ամէն տեսակ զոհողութեանց վարժ, Աստուծոյ քաջ պաշտօնեայ մըն էր։

(Շարունակելի)

ԻԽԹԱՐ

Տէրիսատեթի վէ թաշրալարտա, ապօնրման միւտէթլէրի խիթամ պուլմրշ օլան միւհթէրեմ ապենէլերիմիզին՝ ապօնրման պէտելէրինի կէօնտէրմէլէրինի բէճա իտէրիզ։

Կ-ԲԱԹՐԻԳԻԱՆԷ ՀԱՎԱՏԻՍԻ

Ճիւլուսը Հիւմայունը հաղրէթի Բատիշահիէ միւսատրֆ օլան չրգան բազար կիւնիւ, Ս. Աստուածածին Աթուանիսատ քիլիսէսի միւնասիպ պիր սուրէթտէ թէզեին վէ թէնվիր իտիլմիշ օլտուղը հալտէ, սաաթ ալտի. Ցտա, Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հաղրէթլէրինին թահթը բիեասէթինտէ, վէ Արհ. Արհ. Կարապետ Եպիսկ. Քիւրեան, Միքայէլ Եպիսկ. Խաչատուրեան, Մատթէոս Եպիսկ. Սիսլիեան վէ Պետրոս Եպիսկ. Գոյունեան վէ պազը միւթէհայիզանը բէհապին, էզճիւմէ Գր. Պագչեան Նիկողայոս, Թէրզիպաշեան Գէորգ Գերպծ. վէ Գարակէօղեան Հ. Մատթէոս Ծ.Վ.էր իլէ Յովսէփ Վ. Արապեան, Յովսէփ Վ. Ճամճեան, Մկրտիչ Վ. Մուրատեան վէ Ալէքսան Վ. Սիրունեան հաղրը օլարագ, պիր այնը մախսուս իյֆա իտիլմիշ, վէ թէզանիեաթ՝ Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսինին Դպլրաց դասը թարաֆընտան միւէսսիր պիր սուրէթտէ իճրա գըլընմըշ տըր։

Այնի բուհանինին խիթամընտա, Բաթրիգխանէմիզ գարու քէհեասը սաատ. Յովսէփ էֆ. Շէհրեան թարաֆընտան էտիէյի մէֆրուղէյի հաղրէթի Բատիշահի եատ ու թէքրար օլունմըշ, վէ հաղրրուն ամինխան օլմուշլար տըր։

Իշպու այնտէ վէ տուատա, միւթէպէրանը ճէմաաթըմըզտան խայլի զէվաթ, Կ-Բաթրիգխանէ մէմուրիին, վէ էրքէք գատըն բէք չօգ էհալի հաղրը պուլունմըշլար տըր։

*** Մէղքիւր տուատա, Իթալիա սէֆիրի մարքի Էմբէրիալինին ամճասը տաին պուլունտրը խապէր ալընարագ, իսասէթէն Դասա տավէթ օլունմըշ, վէ խիթամը այնտէ Կ-Բաթրիգ, բիւթպ. էֆ. հաղրէթլէրիյէ պիր միւտէթ միւլագաթ իթմիշ, վէ սաին պիր կիւն իսասէթէն միւշարիլէյին զիեարէթ իտէճէկինի վատ իլէ մուֆարագաթ իյէմիշ տիր։

*** Այնի վէ տուանրն խիթամընտա, Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հաղրէթլէրի, բէֆագաթընտա Բաթրիգխանէմիզ գարու քէհեասը սաատ. Յովսէփ էֆ. Շէհրեան օլտուղը հալտէ, Մապէյնը Հիւմայունա պիլ ապիմէ, տաիրէի մախսուսէտէ պիր միւտէթ արամ վէ խիթրահաթ իթտիքտէն սոնրա, չայեան պույրուլան միւսատէի սէնիէ իւզերինէ, տիկէր բաթրիգլէր վէ բուէսսաի բուհանիյէ հաղարաթը իլէ պիրլիքտէ հուզուրը հաղրէթը Բատիշահիյէ գապուլ պույրուլմըշ, վէ պիր գըլթա արիզէի թէպրիքիէ վէ ուպուտիյէթքեարանէյի թագտիմ իյէմիշ տիր։ Բում բաթրիկի բիւթպ. էֆ. հաղրէթլէրի թարաֆընտան, քէնտիսի վէ ումում բուէսսաի բուհանիյէ նամընա թէպրիքաթը ուպուտիյէթքեարանէյի միւպէյեին օգունան արիզէյի թէպրիքիյէ ճէվապէն, Զաթը հաղրէթի Շէհրեարի՝ մահզուզիյէթի Սէնիյէլերինի պէհան վէ ճիւմլէսի հագգընտա իլթիֆաթը Շահանէլերինի բայէկեան վէ թէպասը սասըգալարընա սէլամը Շէհրեարիլերինի թէպլիղ իթմէլերինի իրատէ վէ ֆէրման պուեուրմըշլար տըր։

Բաթրիգլէր հաղարաթը իլէ տիկէր բուէսսայը բուհանիյէ, պու սըրատա թէքրար պէ թէքրար տուայը տէվամը էօմր ու իդպալը հաղրէթը Բատիշահիյի իյֆա իտէրէք, նէզտը հաղրէթը Բատիշահիտէն մահզուզէն վէ մէսրուրէն մուֆարագաթ իյէմիշլէր տիր։

*** Պատէհու Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հաղրէթլէրի՝ Պաշ քեաթիպ Թահսին վէ Քեաթիպի սանի Իզզէթ բաշալար հաղարաթընը զիեարէթ իթմիշլէր տիր։

*** Ճիւլուսը Հիւմայունա միւսատրֆ եէվմը մախսուս կիճէսի, Կ-Բաթրիգխանէմիզ իլէ Ս. Յակոբ խասթախանէսի, Բանկպիթիսէ Վիէննա Մխիթարեան մէքթէպի վէ տիկէր պազը միւէսսիսաթը միլիյէմիզ իլէ բիճալ վէ մէմուրիին տէվլէթի Ալիյէտէ պուլունան՝ միւթէպէրանը ճէմաաթըմըզտան՝ աթուֆ. Սագըզ Յովհաննէս էֆ. հաղրէթլէրինին Պէյօղլու-Աստատա վագը խանէլէրի, աթուֆ. Երամ էֆ. Էրամեան հաղրէթլէրինին խանէլէրի, Եէնիքէյոյտէ Ալլահվէրտի սաատ. Յովհաննէս էֆ.նին խանէլէրի, Թարապիատա սաատ. Թընկըը Եավէր բաշա հաղրէթլէրինին խանէլէրի, Պէյօղլընտա Տօղ. Նաֆիլեան բաշա հաղրէթլէրինին, Գարտաշեան Յովհաննէս, Քէօսէեան Անտոն, Փիլիպպոսեան Օհան, Ոսկեան Գրիգոր էֆ.լէրին խանէլէրի, Հէյպէլի-Աստատա Շէհրեան Յովսէփ, Բէնտքէտէ Ազարեան, Պէյօղլու-քատէրէտէ Հաճիպաբ, Եաղմըրտա Ապտուլլահ Յովհաննէս էֆ.լէրին վէ սաիր պազը զէվաթըն խանէլէրի, Պէյօղլընտա Լիմոնճեան էճզախանէսի վէ տիկէր մաղազա վէ տիւքքեանլար՝ շանը ուպուտիյէթէ լաեըգ սուրէթտէ միւթէատիսա ֆանօսլար վէ իպարէի ուպուտիյէթքեարի լէվհալարը իլէ թէզեին գըլընմըշլար տըր։

*** Պու կիւն Իտարէ մէճլիսի՝ Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հաղրէթլէրինին թահթը բիեասէթինտէ ագտը իճթիմա իյլէմիշ տիր։

*** Գերց. Ռափայէլ Ծ.Վ. Պայեան, պիր միւատէթտէն պէրու չէհրիմիզտէ պուլունտըղը հալտէ, պու կիւնլէրտէ Պէյրութ Թարիգիյլէ Զմմառա ավտէթ իտէճէք տիր։

*** Թարապիատան Թարաֆըմըզա եազըմը տըր.

Իշպու եազ մէվսիմինտէ Թարապիատա պուլունտրըմճիհէթլէ, թապիի քիլիսէմիզի զիեարէթ իթտիմ։ Տօղրուսը պաղչէլէր, աղաճլըգլար իչինտէ ինչա իտիլմիշ օլան պու քիլիսէնին եախօտ մատուռըն կիւզէլիկինէ, չիրինլիկինէ նէ գատար հայրան օլունուեօր իսէ, պու քիլիսէյի հէր բազար կիւնիւ զիեարէթ իսէն Թարապիա Գաթօլիքլէրինին տինտարլըղընա տահա զիեատէ միւթէհայիր գալընբեօր։ Շէօյլէ քի, հէր բազար, եալընըզ պիր թիւ Պատարագ սէօյլէնտիկի հալտէ, քէօյիւն իչինտէ սաքին միւլէթիմիզէն Թընկըրեանլար, Զըրաճեան վէ Հէքիմեանլար, Գալէրթիլէր, Այթունեանլար, Մահճուպեանլար վէ տահա սաիրլէրինտէն վէ պունլարտան պաշգա էճնէպի Գաթօլիք սէֆարէթլէրինէ մէնսուպ ֆամիլեալարտան, մէսէլա Ֆրանսա, Ինկիլթէրրա, Իթալիա, Պէլճիգա սէֆիրլէրի մատամալարը, քէրիմէլէրի վէ սէֆարէթի մէմուրլարըյա ֆամիլեալարընըն, վէ խուսուսա սէֆարէթլէրէ մէնսուպ սէֆինէլէրին զապթան վէ թայֆալարընըն՝ պու իպատէթխանէմիզի զիեարէթլէրի՝ մէմնունէն կէօրիւլիւեօր։ Պունլար, չօգ տէֆա իչ կիւնլէրինտէ տտիի իճրա իտիլէն Պատարագատա հաղը պուլունմագտա տըրլար։

Իշպու քիչիք իպատէթխանէ, մալիմ օլտուղը իւզրէ, բիճալը տէվլէթտէն վէ միւթէհայիզանը միլլէթտէն սաատ. Թընկըը Եավէր բաշա հաղրէթլէրինին իհնաքէրատէսի օլտուղը հալտէ, պիր գաչ սէնէ էվվել միլլէթէ թէրք վէ հիպէ իտիլմիշ իսէ տէ, բաշի միւշարիլէյի՝ էլան նազարը հիմայէսինի պու քիլիսէտէն էքսիք իթմէք իսթէմէեէք, պունդն ինթիզամընը հէր վագթ արզու իթմէք, վէ քէնտիլէրի պիր բիյրի միւհթէրէմնիմաթ օլտուղարը, վէ հէնուզ քէնտի չաղլարընտա օլմահանլար՝ եէրլէրինտէն հարէքէթ իթմէյիպ, եալընըզ իսթիրահաթլարընը տիւշինտիւքլէրի հալտէ, բաշի միւշարիլէյի՝ իսէ, հէր բազար վէ պազէն իշ կիւնլէրի տահի — էվլատ վէ թօրունլարընը իճրաի իպատէթ իչին էթրաֆընա թօբլահան պէօյլու-ք պիր բէտէր մագամընտա—քիլիսէ իպատէթինտէ հաղրը պուլունարագ, խայրբէրվէրիկի՝ բէք չօգլարա իպրէթ օլտուղը կիպի, խանէտանընա մախսուս օլան տինտարլըգ իլէ տէ չօգլարա իպրէթ օլմագտա տըր։

Պիր տէ, շուրաան չայեանը տիդգաթ տըր քի, պու քէօյիւն Մեծ-Ժողովրդապետի օլան հիւրմ. Անտոն Վ. Մէրճիմէքեան, քէնտի նէզաքէթի, թէրպիյէսի վէ հիւնարի թավր ու հարէքէթիյլէ, քէօյաէ տաիմի սուրէթտէ եա

վէ տիկէր պազը միւէսսիսաթը միլիյէմիզ իլէ բիճալ վէ մէմուրիին տէվլէթի Ալիյէտէ պուլունան՝ միւթէպէրանը ճէմաաթըմըզտան՝ աթուֆ. Սագըզ Յովհաննէս էֆ. հաղրէթլէրինին Պէյօղլու-Աստատա վագը խանէլէրի, աթուֆ. Երամ էֆ. Էրամեան հաղրէթլէրինին խանէլէրի, Եէնիքէյոյտէ Ալլահվէրտի սաատ. Յովհաննէս էֆ.նին խանէլէրի, Թարապիատա սաատ. Թընկըը Եավէր բաշա հաղրէթլէրինին խանէլէրի, Պէյօղլընտա Տօղ. Նաֆիլեան բաշա հաղրէթլէրինին, Գարտաշեան Յովհաննէս, Քէօսէեան Անտոն, Փիլիպպոսեան Օհան, Ոսկեան Գրիգոր էֆ.լէրին խանէլէրի, Հէյպէլի-Աստատա Շէհրեան Յովսէփ, Բէնտքէտէ Ազարեան, Պէյօղլու-քատէրէտէ Հաճիպաբ, Եաղմըրտա Ապտուլլահ Յովհաննէս էֆ.լէրին վէ սաիր պազը զէվաթըն խանէլէրի, Պէյօղլընտա Լիմոնճեան էճզախանէսի վէ տիկէր մաղազա վէ տիւքքեանլար՝ շանը ուպուտիյէթէ լաեըգ սուրէթտէ միւթէատիսա ֆանօսլար վէ իպարէի ուպուտիյէթքեարի լէվհալարը իլէ թէզեին գըլընմըշլար տըր։

*** Պու կիւն Իտարէ մէճլիսի՝ Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հաղրէթլէրինին թահթը բիեասէթինտէ ագտը իճթիմա իյլէմիշ տիր։

*** Գերց. Ռափայէլ Ծ.Վ. Պայեան, պիր միւատէթտէն պէրու չէհրիմիզտէ պուլունտըղը հալտէ, պու կիւնլէրտէ Պէյրութ Թարիգիյլէ Զմմառա ավտէթ իտէճէք տիր։

*** Թարապիատան Թարաֆըմըզա եազըմը տըր.

Իշպու եազ մէվսիմինտէ Թարապիատա պուլունտրըմճիհէթլէ, թապիի քիլիսէմիզի զիեարէթ իթտիմ։ Տօղրուսը պաղչէլէր, աղաճլըգլար իչինտէ ինչա իտիլմիշ օլան պու քիլիսէնին եախօտ մատուռըն կիւզէլիկինէ, չիրինլիկինէ նէ գատար հայրան օլունուեօր իսէ, պու քիլիսէյի հէր բազար կիւնիւ զիեարէթ իսէն Թարապիա Գաթօլիքլէրինին տինտարլըղընա տահա զիեատէ միւթէհայիր գալընբեօր։ Շէօյլէ քի, հէր բազար, եալընըզ պիր թիւ Պատարագ սէօյլէնտիկի հալտէ, քէօյիւն իչինտէ սաքին միւլէթիմիզէն Թընկըրեանլար, Զըրաճեան վէ Հէքիմեանլար, Գալէրթիլէր, Այթունեանլար, Մահճուպեանլար վէ տահա սաիրլէրինտէն վէ պունլարտան պաշգա էճնէպի Գաթօլիք սէֆարէթլէրինէ մէնսուպ ֆամիլեալարտան, մէսէլա Ֆրանսա, Ինկիլթէրրա, Իթալիա, Պէլճիգա սէֆիրլէրի մատամալարը, քէրիմէլէրի վէ սէֆարէթի մէմուրլարըյա ֆամիլեալարընըն, վէ խուսուսա սէֆարէթլէրէ մէնսուպ սէֆինէլէրին զապթան վէ թայֆալարընըն՝ պու իպատէթխանէմիզի զիեարէթլէրի՝ մէմնունէն կէօրիւլիւեօր։ Պունլար, չօգ տէֆա իչ կիւնլէրինտէ տտիի իճրա իտիլէն Պատարագատա հաղը պուլունմագտա տըրլար։

Իշպու քիչիք իպատէթխանէ, մալիմ օլտուղը իւզրէ, բիճալը տէվլէթտէն վէ միւթէհայիզանը միլլէթտէն սաատ. Թընկըը Եավէր բաշա հաղրէթլէրինին իհնաքէրատէսի օլտուղը հալտէ, պիր գաչ սէնէ էվվել միլլէթէ թէրք վէ հիպէ իտիլմիշ իսէ տէ, բաշի միւշարիլէյի՝ էլան նազարը հիմայէսինի պու քիլիսէտէն էքսիք իթմէք իսթէմէեէք, պունդն ինթիզամընը հէր վագթ արզու իթմէք, վէ քէնտիլէրի պիր բիյրի միւհթէրէմնիմաթ օլտուղարը, վէ հէնուզ քէնտի չաղլարընտա օլմահանլար՝ եէրլէրինտէն հարէքէթ իթմէյիպ, եալընըզ իսթիրահաթլարընը տիւշինտիւքլէրի հալտէ, բաշի միւշարիլէյի՝ իսէ, հէր բազար վէ պազէն իշ կիւնլէրի տահի — էվլատ վէ թօրունլարընը իճրաի իպատէթ իչին էթրաֆընա թօբլահան պէօյլու-ք պիր բէտէր մագամընտա—քիլիսէ իպատէթինտէ հաղրը պուլունարագ, խայրբէրվէրիկի՝ բէք չօգլարա իպրէթ օլտուղը կիպի, խանէտանընա մախսուս օլան տինտարլըգ իլէ տէ չօգլարա իպրէթ օլմագտա տըր։

Պիր տէ, շուրաան չայեանը տիդգաթ տըր քի, պու քէօյիւն Մեծ-Ժողովրդապետի օլան հիւրմ. Անտոն Վ. Մէրճիմէքեան, քէնտի նէզաքէթի, թէրպիյէսի վէ հիւնարի թավր ու հարէքէթիյլէ, քէօյաէ տաիմի սուրէթտէ եա

եաղբն իգամէթ խէն միլէթաշլարընընը բիայէթինի գաղանմը օլաուղը կիպի, էֆ-ֆէպի միւթէպէր ֆամիլեալարընն տաիպ թէվէճճիւհինու գաղանմը տրը։

Միւշարիլէյհ Թընկիր Եավէր բաշա հաղրէթլէրինին, պունճա էյիքլէրի սըրասընտա, պիր տէ, քէնտի ինհաքէրատի օրուպ միլէթէ իհտա էթմը օլաուղը քիլիսէնին բուհոյան իգամէթինէ մախսուս տաիրէսինին միճէտտէաէն ինշասընը թասմիմ, վէ պունուն իչին իճապ խէն մէսարիֆի քէսէի համիյէթինտէն վէրմէյի թէահիւա իյլէմէսի տիր քի, պու նիյէթի մէմուհէսինին հաեաթտա իքէն վիճուտ կէլմէսի արզուի խայրխահանէսի ֆիքրինի իշղալ էթմէքտէ օլաուղընտան, ինշալլահ եաղբն վագըթտա պունա մուաֆֆագ օլաճաղընը, պիւթիւն գարիյէ Գաթօլիքլէրիյլէ պէրաբէր, թէպտիլի հավա մագսէտիյլէ պուբրատա մուգիմ պուլունտուղըմ ճիհէթլէ սամիմանէ արզու վէ թէմէնինի իյլէրիմ։

Թարապիա 19 Օգոստոս 1907

Գերց. Գերպծ. Պետրոս Ծ. Վ. Աբելեան, հանգեաւ ի Տէր, 14 Օգս. 1907, ի Բարիզ, Մօնրուժ հիւանդանոցը, ուղեղային տագնապէ։

Հանգուցեալին մարմինը պիտի փոխադրուի ի Պէյրութ, Մէսաժբրիի չոգենաւով, թաղուելու համար ի Լիբանան, իր նախնեաց քով։ Ցիչեալ չոգենաւը այս երեկոյ կամ վաղը առաւօտ Կ-Պոլսէն պիտի անցնի։

Ուսաի բարեկամք և ծանօթք առթէս օգտուելով կրնան իրենց ցաւակցութիւնը յայտնել Հանգուցեալին մօրեղբօր Գերց. Հ. Աբրէն Ծ. Վ. Աբելեանի և անոր եղբօրը Լեւոն էֆ.ի, որ նոյն չոգենաւով յուղարկաւոր կ'երթան մինչեւ Լիբանան։

ԷՐՄԷՆԻ ԲԱԹՐԻԳԽԱՆԷՍԻ ՀԱՎԱՏԻՍԻ

Բաթրիգ բիւթպ. Օրմանեան էֆ. հաղրէթլերի՝ բազար կիւնիւ Մայր Եկեղեցիսէ, Ճիւլուսը Հիւմաեունա միւսատրֆ եէվմը մախսուսա հիւրմէթէն իճրա օլունան այինի բուհանիյէ բիեասէթ իթիքատէն սօնրա, գարու քէհեասը Արիս էֆ. Ֆէսճեան իլէ Մապէյնը Հիւմաեունա պիլազիմէ, տիկէր բաթրիգլէր վէ բուէսասյը բուհանիյէ իլէ պիրլիքատէ հուզուրը հաղրէթը Բասիշահիյէ գապուլ պույրուլուպ, արզը թէպրիքեաթը ուպուտիյէթքեարի իյլէմիշլէր վէ մազհարը իլթիֆաթը Շէհրիեարի օլմուշլար տրը։ Զաթը հաղրէթը Բասիշահի, օ կիւնիւ թաթիլի իշղալ իլէ, գօնագլարընտա իսթիրահաթ իթմէլերինի ֆէրման պուեուրմըշլար տրը։

Պիլվասբթա արզը թէպրիքեաթը ուպուտիյէթքեարի իյլէեէն վիւղէրա, մուշիրան, իւլէմա վէ ռաիր սլէնտէկիան հազարաթընա՝ սէրգարինի հաղրէթը Շէհրիեարի Հաճի Ալի բաշա հաղրէթլերի վասըթասյա սէլամը Շահանէ թէպշիր պույրուլմը տրը։

Պու գապուլիյէթ, Զիթ քէօշկինտէ վուգու պուլմը տրը։ Պատէհու Բաթրիգլէր, Պուլկար էկզարգը, Խալամպաշը գայմագամը վէ տիկէր բուէսասյը բուհանիյէ հազարաթը՝ Թէշրիֆաթճը Պէհճէթ պէյ վէ մուավինի Նուրի պէյ հազարաթը վէսասթաթբյա հուզուրը հաղրէթը Բասիշահիյէ գապուլ օլունուպ, պու սըրատա Ռում բաթրիկի բիւթպ. Եօվակիմ էֆ. հազրէթլերի՝ ումում բուէսասյը բուհանիյէ նամընա պիր արիզէյի թէպրիքիյէ օգումը, վէ Պէօյիւք Լօզաթէթ պէյ էֆ. թարաֆընտան իչպու արիզէյի թէպրիքիյէ թիւրքճէյէ թէրճէմէ խիլմիշ տիր։

Իրան չահը, Եվրոբա հիւքմարլարը, Մէքքէ էմիրի, Մըսրը Խրատիվի, Պուլկարիսթան բրէնսի, Մըսրը Ֆէվգէլատէ գօմիսէրի, վալիլէր, միւթէասարրըֆլար, վէ մէմուլքի էճնէպիյէտէ մուդիմ Օսմանլը սէֆիրլերի թարաֆընտան պա թէլէկրաֆ պէեանը թէպրիքեաթ օլունտուղընտան, Մապէյնը Հիւմաեունա Պաշ քիթաբէթինէն մահզուզիյէթի Սէնիյէ պա թէլէկրաֆ իշար պույրուլմը տրը։

Էճնէպի սէֆարէթլէրի պաշ թէրճէմանլարը վէ միւէսասաթը մալիէ սրէլքթօրլարը՝ բազար կիւնիւ Սէրայը Հիւմաեունա կիտէրէք, բասմէի թէպրիքի իյֆա իթմիշլէր տիր։

Եէվմը մէղքիւրատէ Խրիսթիեան ճէմաաթլարընն ուլու քիլիսէլերինէ վէ Մուսէվի սինակօկասընտա բուհանի այինլերի լճրասըյա, էտիէյի մէֆրուզէյի հաղրէթը Բասիշահի եատ ու թէքրար գըլընմը տրը։

Հապսխանէյի ումումիէ միւատէթի ճէզայիլերինին իւչտէ իքիսինի իքմալ էթմիշ օլան 160 էրքէք վէ 1 գատրն քի, ճէման 161 մահպուս, քէզա ճէղալարը միւատէթինին իւչտէ իքիսինի իքմալ էթմիշ օլան զապիթան վէ ասաքիրի Շահանէ իլէ ժանտարմա էֆիրատը՝ պա իրատէի սէնիէ մազհարը ագիվ օլարագ տալը վէրիլմիշլէր տիր։

Բազար կիւնիւ, Ճիւլուսը Հիւմաեուն եէվմը մախսուսընա հիւրմէթլն պիր չօգ զիյնէթլէր իճրա իտիլմիշ տիր։ Համիտիէ խասթախանէսինտէ գատընլար բավիյեօնպարն տախի բէսմը քիւշատը իճրա օլունմը տրը։ Շէհիր էմինի Բէյլա բաշա վէ մէղքիւր խասթախանէ միւտիրի Տօգթ. Ահմէտ Նուրէտտին պէյ հազարաթը մէվգիյէ միւնասիպ նուրթգլար իրատ իթմիշլէր տիր։ Հազրրուն՝ «Բասիշահրմ չօգ եաշա» տուասըյա մուգապէլէ իյլէմիշլէր տիր։

Բազար կիւնիւ, բէք չօգ մէմուրիյն հազը օլաուղը հալտէ, Հիճազ տէմիր եօլունուն իտարէի մալիյէսի իչին եաբլան եէնի մահէլլին բէսմը քիւշատը իճրա օլունմը տրը։

Եէվմը մէղքիւրատէ Պէյօղլու թէլէկրաֆխանէսինտէ, էլարիշ թարիգիյլէ տօղրուսան տօղրու Մըսրը իլէ մուխապէրէ օլունմագ իւզրէ թէլէսիս իտիլէն թէլէկրաֆ խաթթը քիւշատ իտիլմիշ, վէ թէլէկրաֆ նէզարէթինին էրքեանը մէմուրիյնի հազը պուլունուպ, նուրթգլար իրատ իտիլմիշ վէ ատուալար օլունմը տրը։

Օ կիւնիւ պիր չօգ մէքթէպ զիյնէթլերի տախի իճրա գըլընմը տրը։ Մէքթէպի Թըպվիէյի Միւլքիէի Շահանէտ թէվֆիկ միւքեաֆաթ զիյնէթի իճրա օլունուպ, պու սէնէ թապիպ եաճատ էֆգաճը մագամընտա չըգան չակիրտանա, ատտագաթ եէմինլերինի իթտիքտէն սօնրա, չահատէթնամէլերի վէրիլմիշ տիր։

Մէքթէպի Սուլթանիսին Պէյրէպէյինտէ ինչա օլունան եէնի պինասընին վէ Պայթար միւլքիէ մէքթէպինին պաղչէսինտէ ինչա օլունան տաիրէնին բէսմը քիւշատլարը իճրա գըլընմը տրը։

Էլհասըլ, Տէրսասաատէթտէ վէ վիլաեաթը Շահանէտ բէք չօգ ճամի, մէքթէպ վէ տաիր միւէսսիսատին բէսմը քիւշատլարը, չըգան բազար կիւնիւ մութանթան սուբէթտէ իճրա օլունմը տրը։

** Բազար կիճէքի գանտիլ տօնանմասը, հէր թարաֆտա ըէք բարլազ օլմուշ տրը։ Պիթիւն բայիթախթ՝ վարըշլարըյա պիրլիքտէ ճալիպ պիր հալ քէսպ էթմիշ վէ պիր մէնզարէի տիւրիւպա չէքիլ ալմըշ տրը։ Եըլտըզ սէրայը ալիսի էթրաֆընտաքի պաղչէլէր՝ չաշատապախ պիր հալտէ պուլունուպ, Իսթիեազ, Օսմանիէ, Մէճիտիէ նիշանլարը վէ «Բասիշահրմ չօգ եաշա» իպարելերի հէր թարաֆտա կէօզլէրի գամաշտրրմագտա պուլունմը տրը։ Վալիտէ Սուլթանըն, Սատրազամ, Շէյխ իւլ Իսլամ, պիլճիմլէ վիւքէլա, Պաշ քեաթիպ Թահսին բաշա, Բեաթիպի սանի Իզզէթ բաշա, Շուրայի տէվլէթ բէյիսի Սայիտ բաշա, Զապթիէ նազիրը Շէֆիգ բաշա, սէր գարինի հազրէթը Շէհրիեարի Հաճի Ալի բաշա, Մաթպուաթ միւտիրի Ֆէյմալ պէյ հազարաթընն վէ տիկէր բիճալ վէ մէմուրլարի քիրամընն գօնագլարը, բէնկեարէնկ վէ միւթէասատտ գանտիլլէր վէ ֆանօզլար իլէ թէնվիր խոիմիշ, իպարաթը ուպուտիյէթքեարի լեվհալարը իլէ թէզեին օլունմը վէ միւսաֆիրլերէ չէրպէթլէր վէ սաիրէ իլէ իքրամլար օլունմագտա պուլունմը տրը։ Պօղազ-իչինին իքի սահիլի՝ օ կիճէ ճալիպ պիր մէնզարէ քէսպ էթմիշ տիր։ Բեաֆֆէյի եալըլար, պաղչէլէր վէ թէրէքէլէր՝ էնվաի ըշրգլար իլէ տօնատըլմը օլուպ, պու չայեանը հայրէթ տօնանմասը թէմաշա էթմէք իւզրէ բէք չօգ էրպապը թէնեզզիւհ՝ Շերքէթ վէ Մախսուսէ վաբօրլարըյա ամէտչիւտ էթմէքտէ պուլունմըշլար տրը։ Զամլըճանըն թէրէլէրի, Իւսկիւտար, Գասրըքէօյ, Ատալար վէ Այիսթէֆանոսա գատար միւմթէտ օլան գարշը ճիհէթ, Իսթանպօլ, Գալաթա, Պէյօղլը, Բանկալթի, Նիշանթաշը վէ Շիշլի ճիհէթլերի խանէ, մաղազա վէ տիւքքեանլարընն թէնվիրլաթ վէ թէզեինաթը՝ հագրգէթէն պիր տաիրէի նուրանիյէ քէսպ էթմիշ, պազը մահէլլէրտէ ասքերիէ վէ միւլքիէ միւզիգալար կիւզել հավալար թէրէնինիւմազ օլմագտա պուլունմը, վէ հէր թարաֆտա թէպասայը սատրգա, թա՛ սապահա գատար ճիւլուսը Հիւմաեուն եէվմը մախսուսը վէսիլէի ճէմիլէսիյլէ իճրաի մէսէրրէթ վէ չատիւմանի էթմիշլէր տիր։—Մէմալիքի էճնէպիյէտ պուլունան Օսմանլը սէֆարէթխանէլերինտէ, չէհպէնտէրիսանէլերինտէ վէ վիլաեաթը Շահանէյին հէր թարաֆընտա տախի Ճիւլուսը Հիւմաեուն եէվմը մախսուսընա հիւրմէթէն բարլագ վէ միւքէմմէլ զիյնէթլէր, բէսմը գապուլլէր վէ գանտիլ տօնանմասը իճա իտիլմիշ տիր։

ԱՄԻՐԱԼ ՍԸՐ ԶԱՐԼՍ ՏԻՒՐՐԻՆԻՆ ՇԷՀՐԻՄԻԶԷ ՄՈՒՎԱՍԼԷԹԻ

Զաթը հաղրէթը Բասիշահիյէ Ինկիլթէրրա գրալը թարաֆընտան արզը թասղիմաթ իթմէք իւզրէ, Ինկիլթէրրանրն Պահրը Սէֆիա տօնանմասը գօմանտանը վիս-ամիրալ Սըր Զարլս Տիւրրի իլէ զէվճէսի վէ էրքեանը մայէթի՝ Հիւսար կամպօթը վէ 45 զապիթ տախի Մէյն նամ նագլիէ սէֆինէսիյլէ բազար իրթէսի կիւնիւ չէհրիմիզէ մուվասալէթ իթմիշլէր տիր։

Թարաֆը Շահանէտէն, եավէրսանտէն՝ Մէքթէպը Պահրիէ նազրրը Հիւմնի բաշա իլէ Բասիս վէ Նէճիպ պէյլէր՝ Իզզէտտին վաբօրլյա Լէմնէյէ կիթմիշլէր, վէ օրատա միւթաա օլան մէրասիմի իհթիրամիյէնին իյֆասընտան սօնրա, էօնտէն «Իզզէտտին» վէ արգատան տիկէր իքի Ինկիլիզ սէֆիհնէսի օլաուղը հալտէ, պիլճարէքէ, Զանագ գալէ էօնիւնէ կելիպ, գալէյը Շահանէ իլէ Ինկիլիզ սէֆիհնէլէրի արասընտա իյֆաթ բէսմը սէլամատ սօնրա, լիմանբմբզա վասլ օլմուշլար տրը։— Թարաֆը հաղրէթը Բասիշահիէն Թէշրիֆաթիի խարիճիէ Խայրէտտին պէյ հազրէթլերի Հիւսար կամպօթնա տալմէթի իթմիշ վէ պու սըրատա Հիւմնի բաշա իլէ Բասիս վէ Նէճիպ պէյլէր տախի մէղքիւր կամպօթա կիթմիշլէր տիր։

Խայրէտտին պէյ հաղրէթլերի՝ ամիրալա բասիմէի խոշամէտիի իյֆա, վէ Տէրսասաատէթտէ պուլունտրգլարը միւտտէճէ, միւշարիլէյհ Հիւմնի բաշա իլէ Բասիս վէ Նէճիպ պէյլէրին միհմանտար թայլին պուլուրգլարընը պէեան իյլէմիշ տիր։ Ամիրալ տախի, քէնտի վէ մայէթի հագգընտաքի իլթիֆաթը Շէհրիեարիտէն տօլայը արզը թէշէքքիւրաթ իթմիշ, վէ հիսսիեաթը չիւքրանկիւզարիլէրինին խաքիրայը Շահանէյէ արզընը ըէճա իյլէմիշ տիր։

Պատէհու Խայրէտտին պէյ վի Հիւմնի բաշա հազարաթը կանպօթտան չըգըպ, Մապէյնը Հիւմաեունա ազիմէթ իթմիշլէր տիր։

Պիր ազ սօնրա Հիւսար կանպօթըյա Մէյն սէֆինէսի Պէյլօզա ազիմէթլէ, տէմիր աթմըշլար տրը։

Ամիրալ վէ զէվճէսի, էրքեանը մայէթիյլէ Թարապիայա չըգրպ, Ինկիլթէրրա սէֆարէթխանէսինտէ ազիմէթ իթմիշլէր տիր։

Ամիրալ վէ էրքեանը մայէթինին իգամէթլերի իչին Սիւմմէր-Բալլաս օթէլինտէ պիր տաիրէի մախսուսէ քիրալանմը տրը։

Բազար իրթէսի կիճէսի Թարապիատա Ինկիլթէրրա սէֆարէթխանէսինտէ սէֆիր Թարաֆընտան պիր զիեաֆէթ վէրիլիպ, պունտա տամիրալ իլէ զէվճէսի, էրքեանը մայէթի, միհմանտարլարը վէ սէֆարէթին պէօյիւք մէմուրլարը հազը պուլունմըշլար տրը։

Տիւն ագշամ, ամիրալ իլէ մայէթի զապիթան վէ միհմանտարլարը Հիտայէթ խաթիմպօթը իլէ Թարապիատան, վէ Ինկիլթէրրա սէֆիրի տախի էրքեանը մէմուրիյնի իլէ սէֆարէթին պիր իսթիմպօթըյա Տօլմապաղչէյէ չըգմըշլար, վէ օրատան սէրայ արապալարըյա վէ մէրասիմը միւթատէ իլէ Մապէյնը Հիւմաեունա պիլ ազիմէ, Մէրասիմ տայիրէսինտէ պիր միւտտէթ խաթիրահաթտան սօնրա, չայեան պույրուլան միւսատտէի սէնիէ իւզերինէ, ամիրալ վէ մայէթի զապիթանը՝ սէֆիրին ըէֆգաթըյա հուզուրը հաղրէթը Բասիշահիյէ գապուլ պույրուլմըշլար տրը։ Պու սրրատա Խարիճիէ նազրրը տախի հուզուրը Հիւմաեունտա պուլունմը տրը։ Պատէհու միւշարիլէյհիւմաեա պիր զիեաֆէթ վէրիլիպ, պունտա, Սատրազամ հաղրէթլերի վէ վիւքէլաի ֆիիսամ հազարաթը, ամիրալըն վէ սէֆիրին մայէթլերի՝ տավէթլի օլարագ հազրը պուլունմըշլար տրը։ Էսնաի զիեաֆէթտէ Մապէյն միւզիգասը թարաֆընտան կիւզել հավալար չալընմը տրը։—Ամիրալ հազրէթլերի՝ նայիլ օլաուղը իլթիֆաթը Շահանէյէն տօլայը արզը թէշէքքիւրաթ իյլէմիշ տիր։ Թէրճէմանլրգ վազիֆէսի՝ Թէշրիֆաթը ումումիէ նազրրը Դալիպ բաշա հաղրէթլերի թարաֆընտան իյֆա գըլընմը տրը։

Խիթամը զիեաֆէթտէ, ամիրալ, սէֆիր վէ մայէթլերի, կէլտիքլերի թէրթիպ վէճճէ ավտէթ իթմիշլէր տիր։ Միւշարիլէյհ ամիրալ՝ բազար իրթէսի կիւնիւնէ գատար չէհրիմիզտէ գալաճագ տրը։

ՎԻԵՆՆԱԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
ՎԱՐԺԱՐԱՆ
Ի ԲԱՆԿԱԼԹԻ
51ՐԴ ՏԱՐԵՇՐՋԱՆ

Վարժարանս կը բացուի 3(16 Սեպտ., 1907, միեւնոյն ուղղութեամբ և ծրագրով։

Վարժարանս ունի արդի երկրորդական դպրոցներուն (Ecole secondaire moderne Realschule) ծրագիրը, միջավայրիս պահանջը յարմարցուած։

ԼԵԶՈՒՆԵՐ. — Հայերէն, Տաճկերէն, Գերմաներէն, Դաղղիերէն, Անգղիերէն։

ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐ. — Ուսանողական, բնագիտական, բնապատմական, պատմական, (կ'աւանդուին Գաղղիերէն և Գերմաներէն լեզուներով)։

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ. — Աշխարհագրութիւն, հաշուակալութիւն, թղթակցութիւն, Գաղ. Գերմ. և Անգլ.)։

Ուսուցիչք. — Ներքին և արտաքին 22 ուսուցիչ կը դասաւորեն։

Նորամուտ աշակերտաց ընդունելութիւնը կը սկսի Օգոստոս 17էն, ամէն օր մինչեւ կէսօր։

Հ. ԳԷՈՐԳ Վ. ՓԱՆՋԻԿԵԱՆ
Վարիչ Վիեննական Մխիթ. Վրժն.ի
4—20

ԱԶԴ

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ
ԲԵՐԱ, ԵԷՇԻԼ, ՓՈՂՈՑ ԹԻՒ 1

Ուսումնարանին ԺԹ. տարեշրջանը պիտի սկսի առաջիկայ Սեպտեմբեր 3[16ին, Երկուշաբթի օրը։

Աւելորդ է ասոր նպատակին և ծրագրին վրայ երկար հրատարակութիւններ ընել, վասն զի արդէն ծանօթ է պատուական ազգայնոց։

Մեր մակալութեան միակ փոյթն ուսանքն է, բնարեալ պաշտօնէից և ուսուցիչներու ձեռօք, իրեն յանձնուած մանկուոյն և երիտասարդաց լաւ դաստիարակութիւն մը տալ և հիմնական ու գործնական ուսմունք առանձելով՝ զարգացընել անոնց մտաւորական կարողութիւնը։

Ուսումնարանին Վարչութիւնն և դասաւանդութիւնները յանձնուած են, այս տարի եւս, միևնոյն փորձառու դաստիարակներու և հմուտ ուսուցիչներու. սակայն ֆրանսերէն լեզուի ուսուցման աւելի շատ խնամք տանելու համար, ուրիշ նոր դասատու մը ևս բերուած է, որով ֆրանսացի դասատուաց թիւը վեցի կը բարձրանայ։ Ասոնք շաբաթը 100 ժամ կը դասախօսեն զանազան կարգերու մէջ։

Տղոց ծնողք կամ պաշտպանք կրնան դիմել Տնօրէնութեան ամսոյս 20էն սկսեալ, ամէն երկուշաբթի, Չորեքշաբթի և Ուրբաթ օրերը մինչեւ կէսօր, իրենց զաւակները արձանագրել տալու համար, ուր կրնան ստանալ նաեւ Ուսումնարանին տպեալ ծրագիրն։

Խնամակալութիւն
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍ. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ
Բերա, 6[19 Օգս. 1907 4—10

ԹԷՎՃԻՀԱԹ

Այդըն վիլայէթի վալի մուավինի Ահմէտ Շէվգը էֆ.յէ պալէա, Խազինէի Խասասայը Շահանէ էմլաքը Հիւմաեուն գալէմի միւտիրի ճենճեան Յակոբ էֆ.յէ, Առանա վիլայէթի տէֆթէրտարը Ահմէտ Ազոշ էֆ.յէ, Պաղը Ալի Թէրճէմէ գալէմի մուհիմմէ միւտիրի մուավինի Գոնսթանթին էֆ.յէ վէ Գոնիա վիլայէթի մէճլիսի իտարէ ազասնտան վէ էշրաֆը մէմլէքէթտէն Ալի Բամիզ պէյէ ուլէա էվվէլի, Խազինէի Խասասայը Շահանէ էմլաքը Հիւմաեուն գալէմի միւտիրի մուավինի Սէզաի պէյ իլէ Տէրիսաատէթի Ռուսումաթ իտարէսինտէ բաքէթ զալէմի միւտիրի Մահմուտ պէյէ ուլէա սանիսի, Տէրիսաատէթի մէյվէէ կէօմրիւկիւ նէզարէթի մուհասէպէ պաշ քեաթիպի Ահմէտ Նէճաթի էֆ.յէ սանիէ սանուսի բիւթպէյէրի թէվճիհ. Շուրաի տէվլէթ ազասընտան Նազիֆ Սիւրուրի պէյ հազրէթլէրինէ մուրասսա Օսմանի, Տիվանը մուհասէպաթ միւտտաիի ումումիսի ճէմալ պէյէ Լինճի Մէճիտի, Մագամը Սասարէթէնահի մէքթուպի գալէմի միւմէյիզի էվվէլի Սատրգ պէյէ Ֆնճի Օսմանի, Գարասաղ սէֆարէթի մասլահաթկիւզարը Մ. Կրէկովիչէ Ֆնճի Օսմանի նիշանլարը, Մէճլիսի Մալիէ ազասընտան Օսման պէյ հազրէթլէրինէ ալթուն Լիւեագաթ միտալեասը իհսան.

*** Լիման սաիրէսի թահրիրաթ պաշ քեաթիպի Ալի պէյէ ուլէա էվվէլի, Իսարէի Մախսուսէ սէր վէզնէտարը Համտի, վէ Հալէպ Տիւեունը ումումի նազրը Սիւլէյման Ֆէհմի պէյլէրէ ուլէա սանիսի, Էմթասյը տախիլի կէօմրիւկիւ մուհասէպէ պաշ քեաթիպի Ճէմալ պէյէ սանիէ սանիսի, Մէարիֆ նէզարէթի մուհասէպէ գալէմի քէթէպէսինտէն Ճէմալ պէյէ սալիսէ բիւթպէյէրի թէվճիհ. Խիւտավէնտիկեար վիլայէթի տէֆթէրտարը Զիհնի էֆ. հազրէթլէրինէ Ֆնճի Օսմանի, Եվգաֆ նէզարէթի մէքթուպի գալէմի միւմէյիզէրինտէն Ֆուատա պէյէ Ֆնճի Մէճիտի նիշանլարը իհսան պույրուլմըշ տրը։

ՏԱԽԻԼԻԷ

Պու կիճէ, Միրաճ կիճէսի օլտուղընտան, պէր միւթատ ճամի վէ մէսճիտլէրին գանտիլլէր իլէ թէնվիրինէ իրատէի սենիէ չէսէֆքտուր պույրուլմըշ տրը։

—Համիտիէ էթֆալ խասթախանէսի սէր թապիպի Տօգ. Իսլրահիմ բաշաեա՝ պիրինճի ֆէրեգիւիք բիւթպէսի թէվճիհ պույրուլմըշ տրը։

—Բազար իրթէսի կիւնիւ Իթալիա սէֆիրի վէ տիւն Ալմանիա սէֆիր վէքիլի՝ Խարիճիկ նազրը հազրէթլէրիյէ միւլազաթ իթմիշլէր տիր։

—Տիւն Խրտիվ հազրէթլէրի՝ Եվրօպա գապլըճալարընտան Տէրիսաատէթէ ավատէթ իթմիշ տիր։

—Տօգթ. Անտոն բաշա Նաֆիլեան հազրէթլէրի՝ Եալօվա գապլըճալարընա ազիմէթ իյլէմիշ տիր։

—Հայատր-բաշա իլէ Բէնտիք պէյնինտէ չիֆթ խաթթ ինչասը իչին Անտաօլուտէմիր եօլու չիրքէթինէ պա իրատէի սէ-

---

Ամէն Հինգշաբթի

ԹԷԹԱ

ՊԷՕՅԻՒՔ ԲԱԴԻՊԷ

Ժան՝ գաբուլը չալմատան իչէրի կիրաի։

Այման միւբէպպիյէ, հէր սապահ կիպի օ սապահը սախի քիւչիւք չօճուգլարը վալիտէլէրինին նէզտինէ կէօթիւրտիւկիւնտէ, Իվոն, հէնուզ եսթաղընա եաթմըշ օլտուղը հալտէ, չօճուգլարընը էօթաիւքտէն սոնրա, իլք ադչամը տիւչար օլտուղը պաշ ալրբաք հէնուզ կէչմէմիշ օլտուղունը պէեան իթտի։ Իսմտի միւբէպպիյէ Ֆրանսէյէ, վալիտէլէրինին, պէր միւթատ չօճուգլարընը պիր միւտտէթ եանընտա ալըգօյմամասը վէ էմրաֆընտա տթալաերպ սըչրամալարընա, դարեօլասընա չըգըպ էնմէլէրինէ միւտտատ իթմէմէսի իւզէրինէ, պունլարը օտտասան չըգարմագտա իքէն, չօճուգլար՝ օ էնտատէ հէնուզ կէլմիշ պուլունան թէյզէ Ժան թէմիյէ իթիքլէրի մատամ Մանֆրէտի թանբեարագ, սէվինճլէրինտէն իւզէրինէ գօշմաեա պաշլասըլար։

Իվոն, պաշընը եասթըղա տաեաթմըշ իքէն, եօգարը գալարբար։

Լէհճէսի, իչէրի կիրէնին լէհճէսինտէն վիեատ սօլմուշ, կէօզլէրի գըզարմըշ, վէ էթրաֆընա մավի պիր տէյիրմի չէվրիլմիշ օլան պու գասընը, նազարը տիդգաթընը Ժանա աթֆ իթմիշ օլտուղը հալտէ, պիր չէյ անլամադ իսթէրճէսինէ պագմագտա իսի։

Վագտա տա մէզպուրէնին կէօզլէրի իչինտէ, պէքլէտիկի հալի օգուտտու։

Իսմտի, պիր ան էվվէլ մատամ Մանֆրէա իսա իկէ կէօրիւչէպիլմէք իչին, չօճուգլարընին տէրհալ չըգարըլմասընը միւբէպպիյէլէրինէ իհսթար իկէ,

— Ֆրաուլէն, բէճա իսէրսիմ, պունլարը չալուղ եէրլէրինէ կէօթիւրիւն, տէսի։

Պէօյլէճէ չօճուգլար տիշարը չըգարըլարլար։ Էն քիւչիւք քէլերի, թապիի էն աղ սէօզ անլատան օլտուղընտան, միւբէպպիյէնին գուճաղընտա կէօթիւրիւիւրքէն, աղլաերպ պաղըրմագտա իսի։

Ժան Մանֆրէտ, Իվոն Լը Պարթէլին եաթաղընա տաեանարագ օթուրտու։

Իվոն, լագըրաը իթմէք իսթէրճէսինէ աղլը եարը աչըդ օլուպ, ֆագաթ պիր քէլիմէ պիլէ Լրատընա իգթիտարը օլմադընտան, եալընըզ կէօզլէրինի՝ միւսաֆիրինին իւզէրինէ աթֆ իլէ տուրմուշ իսի։

Ժան, պիր ճառա իսէրէք,

— Տիւն ադչամ բավիյեօնա կէլէնսէն մի իսին, տէյի սորտու։

— Էվվէթ, պէն իսիմ։

— Էմնատ պիր բէվօլվէր վա՞ր մը իսի։

— Տիտիէյի էվինէ գապուլ իսիեօրտում տէյի զանն իսիեօրտում։

— Պունու քիմ սանա սէօյլէսի։

— Կէչէն կիւն սէն պուրատան կիտէր կիթմէզ, էտակա Սէրթի սէօյլէսի։

— Սէնին զէվճինի էվիմէ գապուլ իթմէք մի, անը ատարթմաճ մը, հաֆըզ Ալա՛հ։

«Վէ պու զիւիմ իլէ բէվօլվէրի ատթէշլէտին։

— Էվվէթ, թէթիկէ պատըմ։— Ղալիպա բէվօլվէր տօլու տէյիլ իսի։

Մատամ Մանֆրէա՝ իքի էլլերիյլէ կիւզլունիւ էօրթսիւ վէ սէօզէ տէվամէն,

— Մանգա սակպսի զաաֆէթ վէ ճինէթլէ էվիմէ գապալ իթտիկիմ. չախա՝ Տիտիէյէ պէնզէեօրտը... պիր ազ ուզագտան կէօրէն՝ անը Տիտիէ զանն իսէր իսի, ատի։

— Պու ատէմ քէնտիսինի թէլէֆ մի իթտի։

— Պիր տրա ազլըմ պաշըմտան կիտէրէք, շաշըրմըշ օլտուղըմ հալտէ, իչէտիկիմ իսէթատան նատիմ օլմուշ իսիմ...

«Ահ, նէ պէօյիւք ճէզաեա տիւչար օլտում։

Ժան՝ եիւզիւնիւ թէքրար իքի ավուճը իչինտէ կիզլէտի։

Օ սըրատա Իվոն՝ տալկըն պիր հալտէ իսի։

Կիճէլիք էլպիսէսիյէ վէ սաչլարը եարը սաղընըզ վէ կէօզլէրի իրիկնմիշ օլարագ տահա պիեատէ կիւզէլլէշմիշ վէ զարիպ պիր թասվիր քէսպ իթմիշ իսի։

(Տեվամի)

Բամիզ պէյէ ուլէա էվվէլի, Խազինէի Խասասայը Շահանէ էմլաքը Հիւմաեուն գալէմի միւտիրի մուավինի Սէզաի պէյ իլէ Տէրիսաատէթի Ռուսումաթ իտարէսինտէ բաքէթ զալէմի միւտիրի Մահմուտ պէյէ ուլէա սանիսի, Տէրիսաատէթի մէյվէէ կէօմրիւկիւ նէզարէթի մուհասէպէ պաշ քեաթիպի Ահմէտ Նէճաթի էֆ.յէ սանիէ սանուսի բիւթպէյէրի թէվճիհ. Շուրաի տէվլէթ ազասընտան Նազիֆ Սիւրուրի պէյ հազրէթլէրինէ մուրասսա Օսմանի, Տիվանը մուհասէպաթ միւտտաիի ումումիսի ճէմալ պէյէ Լինճի Մէճիտի, Մագամը Սասարէթէնահի մէքթուպի գալէմի միւմէյիզի էվվէլի Սատրգ պէյէ Ֆնճի Օսմանի, Գարասաղ սէֆարէթի մասլահաթկիւզարը Մ. Կրէկովիչէ Ֆնճի Օսմանի նիշանլարը, Մէճլիսի Մալիէ ազասընտան Օսման պէյ հազրէթլէրինէ ալթուն Լիւեագաթ միտալեասը իհսան.

*** Լիման սաիրէսի թահրիրաթ պաշ քեաթիպի Ալի պէյէ ուլէա էվվէլի, Իսարէի Մախսուսէ սէր վէզնէտարը Համտի, վէ Հալէպ Տիւեունը ումումի նազրը Սիւլէյման Ֆէհմի պէյլէրէ ուլէա սանիսի, Էմթասյը տախիլի կէօմրիւկիւ մուհասէպէ պաշ քեաթիպի Ճէմալ պէյէ սանիէ սանիսի, Մէարիֆ նէզարէթի մուհասէպէ գալէմի քէթէպէսինտէն Ճէմալ պէյէ սալիսէ բիւթպէյէրի թէվճիհ. Խիւտավէնտիկեար վիլայէթի տէֆթէրտարը Զիհնի էֆ. հազրէթլէրինէ Ֆնճի Օսմանի, Եվգաֆ նէզարէթի մէքթուպի գալէմի միւմէյիզի էվվէլի Սատրգ պէյէ Ֆնճի Մէճիտի նիշանլարը իհսան պույրուլմըշ տրը։

Պու կիճէ, Միրաճ կիճէսի օլտուղընտան, պէր միւթատ ճամի վէ մէսճիտլէրին գանտիլլէր իլէ թէնվիրինէ իրատէի սենիէ չէսէֆքտուր պույրուլմըշ տրը։

—Համիտիէ էթֆալ խասթախանէսի սէր թապիպի Տօգ. Իսլրահիմ բաշաեա՝ պիրինճի ֆէրեգիւիք բիւթպէսի թէվճիհ պույրուլմըշ տրը։

—Բազար իրթէսի կիւնիւ Իթալիա սէֆիրի վէ տիւն Ալմանիա սէֆիր վէքիլի՝ Խարիճիկ նազրը հազրէթլէրիյէ միւլազաթ իթմիշլէր տիր։

—Տիւն Խրտիվ հազրէթլէրի՝ Եվրօպա գապլըճալարընտան Տէրիսաատէթէ ավատէթ իթմիշ տիր։

—Տօգթ. Անտոն բաշա Նաֆիլեան հազրէթլէրի՝ Եալօվա գապլըճալարընա ազիմէթ իյլէմիշ տիր։

—Հայատր-բաշա իլէ Բէնտիք պէյնինտէ չիֆթ խաթթ ինչասը իչին Անտաօլուտէմիր եօլու չիրքէթինէ պա իրատէի սէ-

---

Ամէն Հինգշաբթի

ԹԷԹԱ

ՊԷՕՅԻՒՔ ԲԱԴԻՊԷ

Ժան՝ գաբուլը չալմատան իչէրի կիրաի։

Այման միւբէպպիյէ, հէր սապահ կիպի օ սապահը սախի քիւչիւք չօճուգլարը վալիտէլէրինին նէզտինէ կէօթիւրտիւկիւնտէ, Իվոն, հէնուզ եսթաղընա եաթմըշ օլտուղը հալտէ, չօճուգլարընը էօթաիւքտէն սոնրա, իլք ադչամը տիւչար օլտուղը պաշ ալրբաք հէնուզ կէչմէմիշ օլտուղունը պէեան իթտի։ Իսմտի միւբէպպիյէ Ֆրանսէյէ, վալիտէլէրինին, պէր միւթատ չօճուգլարընը պիր միւտտէթ եանընտա ալըգօյմամասը վէ էմրաֆընտա տթալաերպ սըչրամալարընա, դարեօլասընա չըգըպ էնմէլէրինէ միւտտատ իթմէմէսի իւզէրինէ, պունլարը օտտասան չըգարմագտա իքէն, չօճուգլար՝ օ էնտատէ հէնուզ կէլմիշ պուլունան թէյզէ Ժան թէմիյէ իթիքլէրի մատամ Մանֆրէտի թանբեարագ, սէվինճլէրինտէն իւզէրինէ գօշմաեա պաշլասըլար։

Իվոն, պաշընը եասթըղա տաեաթմըշ իքէն, եօգարը գալարբար։

Լէհճէսի, իչէրի կիրէնին լէհճէսինտէն վիեատ սօլմուշ, կէօզլէրի գըզարմըշ, վէ էթրաֆընա մավի պիր տէյիրմի չէվրիլմիշ օլան պու գասընը, նազարը տիդգաթընը Ժանա աթֆ իթմիշ օլտուղը հալտէ, պիր չէյ անլամադ իսթէրճէսինէ պագմագտա իսի։

Վագտա տա մէզպուրէնին կէօզլէրի իչինտէ, պէքլէտիկի հալի օգուտտու։

Իսմտի, պիր ան էվվէլ մատամ Մանֆրէա իսա իկէ կէօրիւչէպիլմէք իչին, չօճուգլարընին տէրհալ չըգարըլմասընը միւբէպպիյէլէրինէ իհսթար իկէ,

— Ֆրաուլէն, բէճա իսէրսիմ, պունլարը չալուղ եէրլէրինէ կէօթիւրիւն, տէսի։

Պէօյլէճէ չօճուգլար տիշարը չըգարըլարլար։ Էն քիւչիւք քէլերի, թապիի էն աղ սէօզ անլատան օլտուղընտան, միւբէպպիյէնին գուճաղընտա կէօթիւրիւիւրքէն, աղլաերպ պաղըրմագտա իսի։

Ժան Մանֆրէտ, Իվոն Լը Պարթէլին եաթաղընա տաեանարագ օթուրտու։

Իվոն, լագըրաը իթմէք իսթէրճէսինէ աղլը եարը աչըդ օլուպ, ֆագաթ պիր քէլիմէ պիլէ Լրատընա իգթիտարը օլմադընտան, եալընըզ կէօզլէրինի՝ միւսաֆիրինին իւզէրինէ աթֆ իլէ տուրմուշ իսի։

Ժան, պիր ճառա իսէրէք,

— Տիւն ադչամ բավիյեօնա կէլէնսէն մի իսին, տէյի սորտու։

— Էվվէթ, պէն իսիմ։

— Էմնատ պիր բէվօլվէր վա՞ր մը իսի։

— Տիտիէյի էվինէ գապուլ իսիեօրտում տէյի զանն իսիեօրտում։

— Պունու քիմ սանա սէօյլէսի։

— Կէչէն կիւն սէն պուրատան կիտէր կիթմէզ, էտակա Սէրթի սէօյլէսի։

— Սէնին զէվճինի էվիմէ գապուլ իթմէք մի, անը ատարթմաճ մը, հաֆըզ Ալա՛հ։

«Վէ պու զիւիմ իլէ բէվօլվէրի ատթէշլէտին։

— Էվվէթ, թէթիկէ պատըմ։— Ղալիպա բէվօլվէր տօլու տէյիլ իսի։

Մատամ Մանֆրէա՝ իքի էլլերիյլէ կիւզլունիւ էօրթսիւ վէ սէօզէ տէվամէն,

— Մանգա սակպսի զաաֆէթ վէ ճինէթլէ էվիմէ գապալ իթտիկիմ. չախա՝ Տիտիէյէ պէնզէեօրտը... պիր ազ ուզագտան կէօրէն՝ անը Տիտիէ զանն իսէր իսի, ատի։

— Պու ատէմ քէնտիսինի թէլէֆ մի իթտի։

— Պիր տրա ազլըմ պաշըմտան կիտէրէք, շաշըրմըշ օլտուղըմ հալտէ, իչէտիկիմ իսէթատան նատիմ օլմուշ իսիմ...

«Ահ, նէ պէօյիւք ճէզաեա տիւչար օլտում։

Ժան՝ եիւզիւնիւ թէքրար իքի ավուճը իչինտէ կիզլէտի։

Օ սըրատա Իվոն՝ տալկըն պիր հալտէ իսի։

Կիճէլիք էլպիսէսիյէ վէ սաչլարը եարը սաղընըզ վէ կէօզլէրի իրիկնմիշ օլարագ տահա պիեատէ կիւզէլլէշմիշ վէ զարիպ պիր թասվիր քէսպ իթմիշ իսի։

(Տեվամի)

ՊԱՆԴՐ ՕՍՄԱՆԻ

Վասէսի 1907 Սեպտ. 1[14տէ խիթամ պուլան 35 Ն.լը թահվիլաթ գուբօնլարընին վէ իչպու Օգոստոս 1[14տէ քէչիրտէ օլընան գուրատա ամօրթի չըգան թահվիլաթընը, էօնիւմիզտէքի Սեպտ. 1[14տէն իթիբարէն, Գալաթատա Օսմանլը պանգասը կիչէլէրինտէ, բազարտան մատատա հէր կիւն, էօյլէտէն էվվէլ ալաֆ. սատթ 10տան էօյլէտէն սոնրա սատթ 21[2ա գատար վէ ճումատալարը սատթ 10տան էօյլէնէ գատատի թէէտիսէ օլունաճաղը՝ 100տէ 4 ֆայիզի Օսմանլը Գոնսօլիտէ թահվիլաթը համիլէրինէ իսթար օլունուր։

Նումէրօլը պօրտրօլարբյա պիրլիքտէ պուլունանաճագ օլան գուբօնլար իլէ ամօրթի օլան թահվիլաթա մուգապիլ, համիլէրինէ պիրէր մագպուզ վէրիլիպ, իչպու մագպուզ՝ թարիխի իսրաճընտան օն կիւն սոնրա, պէրայը թէէտիյէ, Գալաթատա Օսմանլը պանգասը սանտըղընա թագտիմ գըլընաճագտը։

Տէրիսաատէթ 29 Օգս. 1907

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

	Ղ.	Բր.
Թէվֆիտ խիլմիշ էսհ. ում.	101	8
Բումէլի չըմէնտաֆէրի Ֆր.	16	75
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.	4	20
Տէրիս. Թրամվայ գուբ.	8	8
» » Թահվ ֆր.	470	
Բէժի	18	39
Տէրիսաատէթ Բըխթըմ	435	

Սահիպը իսքիեազ վէ մէսուլը ղազէթա
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆ
ԻՏԱՐԷ ԽԱՆԷ
Պէյօղլունտա, Թագսիմ ճասսէսինտէ Ն. 65